



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

6327

# ՀԱՀԱՍՔ

ԵԿ

## ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ

ԳՐԵՑ

ԳՐՈՒ. Ֆ. Գ. ՄՈՆԹՈՐ

معارف عمومیه نظارت جلیله سنك ۳۰ رمضان ۱۴۲۳ و ۱۴ تشرین ثانی  
۱۴۲۱ تاریخی و ۴۱۷ و ۱۵۷۹ توصرولی رخصیت امداد سیمه نشر او نشدر  
صارف آمریقان مسیونر شرکتی طرفندن تسویه او لهرق طبع او نشدر

## ԿՈՍՏԱՇՆՈՒԹՈՒՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ա. ՅԱԿՈԲ ՊՈՅԱԶԵԱՆ

1905

265

V-88

265  
5-88

OCT 2009

# Հ Ա Ի Ա Տ Ք

ԵԿ

## ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ

ԳՐԵՑ

ԳՐՈՒ. Ֆ. Գ. ՄՈՒՖՈՐԸ

معارف عمومیه نظارت جلیل سنک ۳۰ رمضان ۱۴۲۳ و ۱۴ شرین گانی  
۱۴۲۱ تاریخی و ۱۷۹۰ نومرسی رخصت نامه سیله نشر او نشدر

صاراف آمریقان مسیونر شرکتی طرفیدن تسویه اولنهرق طبع او نشدر

## ԿՈՍՏԱԴՆՈՒԹՈՒՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ա. ՑԱԿՈԲ ՊՕՅԱԶԵԱՆ

1905

04 JUL 2013

6327

## ՀԱՒԱՏՔ ԵՒ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ

"Վասն զի սրտով կը հաւատայ մէկը արդարանալու ,  
ու բերնով կը եռոտովվանի փրկուելու", Հոռով . Ժ. 40 .

Սա հարցման պատճախանը թէ՝ “ինձի լուսպէտք է ընել, որ փրկուիմ,” ինչպէս հին առենն էր, նմանապէս հիմա է “Հաւատա Տէր Յիսուս Քրիստոսի և պիտի փրկուիս”:

Այս պատասխանը ճամբայ կը բանայ  
ուրիշ հարցումի մը, այսինքն թէ՝ ի՞նչ է  
հաւատքը՝ որ կը հասկցուի Սուրբ Գիրքին  
մէջ ներկայացուած նշանակութեան համեմատ,  
և թէ՝ ի՞նչ է փրկարար հաւատքը :

Արդարեւ, հաւատքը չբաղկանար սոսկ  
մտքով հաւատալէ։ Անոնք որ քրիստոնեայ  
ծնողըներէ սերած և կիրակնօրեայ դպրոցի  
և եկեղեցիի մէջ կըթուած են՝ կը հաւատան  
Տէր Յիսուսի։ Սուրբ Գիրքին ազդեցութեան  
տակ ապրելով ի հարկէ փոքր ի շատէ տեղեակ  
են անոր ճշմարտութիւններուն, և կ'ըն-  
դունին զանոնք առանց խորհելու։ Կարելիու-  
թիւն կայ որ անոնց հաւատքը ըլլայ փրկարար  
հաւատք կամ ոչ։ Գիտութեան աշակերտ մը  
Աստուծոյ խօսքը կարդալով և ուսումնասիրե-  
լով կը բաղդատէ զայն ուրիշ կրօնագիրքերու  
հետ, և կը հաւատայ թէ այս աշխարհը  
Աստուած ստեղծերէ, թէ ուրիշ աստուած-  
ներուն ամենքն այ ունայն կուռքեր են, և



63781-67

թէ չին և նոր կտակարանին դիրքերը Ասատուծոյ խօսքն են։ կը համոզուի թէ Աստուծոյ Որդին Յիսուս Քրիստոս աշխարհ եկած է մեղաւորները վրկելու։ Արդարեւ այս մարդը հաւատացող մըն է, սակայն կարելի է որ իր հաւատքը չէ այն տեսակ հաւատք զոր կը պահանջէ մեր բնարանը։

Փրկարար հաւատքը սրտին վերաբերող դորձ մըն է։ Եթէ սրտով կը հաւատաս թէ Աստուծ յարցց Քրիստոսը մեռելներէն՝ պիտի փրկուիս։ Հնար է որ միտքը աղդուած ըլլայ տրամաբանութիւնով, և սիրտը երբեք աղդուած չըլլայ։ Մարդուս միտքը և խելքը կը հաւատայ այն բանին զոր կը տեսնէ աչքով, և որ կրնայ ապացուցուիլ. մինչ սիրտը կը հաւատայ թէև չկարենայ տեսնել և կշռել խելքով։ “Հաւատքը յուսացուած բաներուն հաստատութիւնը ու չերկյած բաներուն ապացոյցն է” (Երր. ԺԱ. 1)։ Միտքը հպատակելով թուաբանութեան և ապացուցութեան օրէնքներուն՝ երբ փաստ կը տեսնէ, ի հարկէ կը հաւատայ։ սակայն ճշմարիտ հաւատքը ասկէ անդին կ'անցնի և կը գրադի մարդուն անձնական դորձերով։ Մէկը իրերը կ'ապացուցանէ, իսկ միւսը կը զգայ։ Առաջինը կ'ընդունի թէ Քրիստոս ըսուած անձը աշխարհ եկած է, և թէ անոր գալուստը Ռւաշինկթունի և Ռւէլինկթունի աշխարհ գալուն պէս, և կամ երկու անդամ երկու չորս կ'ընէի պէս ապացուցուած բան մըն է։ իսկ բուն

հաւատքը կ'ըսէ թէ Քրիստոս իմ Փրկիչսէ, և ես իրեն կ'ապաւինիմ։ Մէկուն գործը վկայութիւն և տրամաբանութիւն է, իսկ միւսինը՝ նորհակալութիւն։ Ճշմարիտ հաւատքը կը ճանչնայ վկայութեան և տրամաբանութեան կարեսութիւնը, նաև կ'ընդունի երբեմն անոր դիմելու պէտքը։ Հաւատքին ու հաւատալիքին պատճառը ցուցնելու համար, սակայն կը նկատէ զայն իբրև այր բէն՝ զոր սորվելու ալ պէտք չմնար մեծնալէն ետքը։

Ճշմարիտ հաւատքը ունեցողներ շատ անգամ ուրիշներուն կասկածներուն կ'ենթարկուին։ Վասն զի մարդիկ դիւրին դիւրին չեն հաւատար թէ իրենց քով պակսած զգացումներ և յոյսեր՝ կրնան ուրիշներու քով գտնուիլ։ կը ճանչնամ մարդ մը որ շատ զօրաւոր հոտառութիւն ունէր։ Ասիկա շատ տարիներ անուշահոտ իւղերու գործով գրազած ըլլալով՝ կրնար մէկ անդամ հոտոտելով որոշել զանազանել իրերը, զորս ուրիշներ միայն տարրալուծելով կրնային հասկնալ։ Օր մը իմ ձեռքս տուաւ լեցուն երկու շիշեր։ Ես անոնցմէ հոտմը չառի, բայց ան ըսաւ թէ շիշերը կը պարունակեն երկու տարբեր նիւթեր, և թէ պընդեց որ եթէ թաշկինակի մը վրայ անոնցմէ մէյ մէկ կաթիլ թափուի երի քիթին մօտէն անցուի։ կրնայ ճանչնալ թէ ո՛րն է թաշկինակին վրայի նիւթը. և այս ըսածը փորձով ալ հաստատեց։

Ցիշուած դէպքը կրնայ օրինակ մը համարաւիլ բացատրելու համար՝ հաւատացեալին և

ոչ հաւատացեալին մէջտեղ գտնուած տարբերութիւնը։ Հաւատքը կը նմանի ոմանց մէջ բնաւ չգտնուող, իսկ ոմանց մէջ կատարելագործուած և յառաջացած զգացումի։ Մարդմը որ պաղ առած է՝ եթէ անուշահոտութիւններու շուկայէն անցնի իսկ՝ բնաւ չզգար հոն տիրող բուրումը։ Այսպիսիներ կրնան ըսել թէ վարդը և կակաչը հոտ չունին։ նմանապէս շատեր որոնց հաւատքի զգացումները տկար են, կրնան հաւատքին ճշմարտութեան մասին տարակոյսի մէջ ապրիլ։

Սրտի մէջ յառաջ եկող հաւատքը Աստուժոյ Հոգիին գործն է։ “Վասն զի շնորհքով փրկուած էք դուք հաւատքի միջոցով և աս չէ թէ ձեզմէ է, հապա Աստուծոյ պարգևն է” (Եփես. Բ. 8)։ Անոնք որ համոզուած են թէ մեղք ունին և հաւատքով փրկութիւն կը փնտուեն՝ պէտք է որ այս հաւատքը ինդրեն Աստուծմէ։ Աստուած միայն կրնայ մարդուն հոգիին աչքերը բանալ և չերեցած բաները յայտնել անոր։ Մարդուն սիրտը ան միայն կրնայ առաջնորդել այն անձին՝ զոր կը սիրէ առանց տեսնելու։

Փրկարար հաւատքին մէջ տրամաբանութեան միջոցաւ հաստատուող բաներ ալ կան։ Փրկարար հաւատքը թէ է հաւատալ Քրիստոսի մարդեղութեան՝ երբ միանդամայն Աստուած էր, Պաղեստինի մէջ ապրելով հիւանդներ բժշկելուն և մեռելներ ողջնոցներուն, իր աշակերտներուն սորվեցընելուն, Տէրունական Ընթ-

բեքը հաստատելուն, խաչին վրայ մեռնելով երբորդ օրը յարութիւն առնելուն, և ատեն մը ետքը երկինք համբառնալուն, բայց հաւատքը չբաղկանար միայն այս բաներուն հաւատալէ։ Ասոնց հետ մէկտեղ փրկարար հաւատքը կը պարունակէ նաև հաւատալ թէ Քրիստոս մեր փրկիչը և բարեխօսն է, թէ տակալին մեր մեղքերը ներելու պատրաստ կը գտնուի, թէ որպէս զի մենք ալ գտնուինք այն տեղը՝ ուր ինք կը գտնուի, իր յարմար սեպած ատենը, մեզ եր քովը պիտի առնէ։

Այս էր Պօղոսի հաւատքը։ Ան գիտէր թէ որու կը հաւատար, և կրապաշտներուն առաքեալը ըլլալու պաշտօնին մէջ իրեն յաջողութիւն պարզեողը ահա այս կէտը գիտնալն էր։ Անոր զօրութիւնը իր ճարտարախօսութեան, հանճարին և կամ առաքինութեան մէջ չէր։ Մարմնոյն մէջ “սայթոց” ունէր։ Արդի ժամանակիս մէջ ոմանց պնդելուն հակառակ՝ Պօղոս բոլորին սրբուած չէր, վասն զի իրեն համար խօսելով կ’ըսէ՝ “Զէ թէ ես արդէն առեր եմ, և կատարեալ եղեր եմ” (Փիլ. Գ. 12)։ Իր զօրութեան աղբիւը Քրիստոսի վրայ ունեցած հաստատուն հաւատքն էր։ Սրտանց հաւատալով թէ անտարակոյս ինք փրկուած է, ինք զինք նուիրեց ուրիշներու փրկութեան գործին։

Ի՞նչ աստիճան որ տարբեր է բանաստեղծութիւնը թուաբանութենէն, և կամ արել սառնարաններէն, տուկ մոքին հաւատալն ալ այն աստիճան տարբեր է փրկարար հաւատ-

քէն՝ որ ի գործ կը դրուի սիրով։ Հաւատքը տաք է, և կը բողբօջեցընէ ու կ'աճեցընէ և Աստուծոյ փառքին համար պաղաքեր կ'ընէ ճշմարտութեան սերմերը՝ որոնք կը սերմանուին սրտին մէջ և կ'ոռոգուին շնորհաց միջոցաւ։

Ոմանք փրկարար հաւատքին պատճառած ուրախութեան առաջին ժամերուն մէջ սխալ դաղափարի մը կ'առաջնորդուին և կը կարծեն թէ զայն ունեցողը մեղքէ և մինչև իսկ փորձութենէ աղատ կ'ըլլայ։ Այս հաճելի սխալը շատ չտեսր։ Մեզի պատահող փորձութիւնները կ'անյայտացընեն ֆրիստոսը մեր աչքերուն առջեն, և մենք մեղ մեղքով ծածկուած և զղալու պարտաւորուած կը զգանք։ Ճիշդ այսպէս էր Պօղոսի վիճակը։ Իր կեանքին մէջ միշտ բարոյական պայքարով մը զբաղած էր, վասն զի ոչ թէ իր ուղած աղէկութիւնը կը գործէր՝ այլ չուղած չարութիւնը։ Միենոյն հաւատքը շատ անգամ զինք ունեցողներուն վրայ միենոյն աղքեցութիւնը չցուցներ։ մէկը զօրաւոր իսկ ուրիշ մը տկար կ'ըլլայ։ Կարելի է որ ոմանք բնութեամբ անհաստատ են և ճշմարտութեան մասին անորոշ դաղափար մը ունին, և են այնպիսի մարդիկ որոնք տեղի կու տան “դիւրաւ պաշարող” մեղքերու։ Ամէն մէկ քրիստոնեայ ունի այնպիսի ժամեր՝ զորս կ'անցընէ հաւատքով, և ժամեր՝ զորս կ'անցնէ մեղքով։ Անիկա իր անցուցած հոգեւոր կեանքին մէջ կը հանդիպի թէ՝ դժուարութեան և թէ՛ դիւրութեան։ Անոր խաղաղութիւնը երբեմն կը յորդէ դետի-

պէս, և երբեմն կաթիլ կաթիլ կը վաղէ։ Որպէս զի կարող ըլլանք մեր սիրտերը առևտուը և զրօսանքի յորձանքէն և հոգերէ ու տագնապէ դարձնել մեզի համար մեռնող և յարութիւն առնող ֆրիստոսի, պէտք կ'ըլլայ որ պայքարինք շատ անգամ։ թէ մեր հաւատքը զօրացնելու մասին անօդուտ չէ ֆրիստոսի յարութեան կարեորութիւն տալ՝ բացորոշ կերպով յայտնի է առաքեալին խօսքերէն ալ. վասն զի մեր բնաբանին նախանթաց համարին մէջ այսպէս կը կարդանք. “Վասն զի եթէ քու բերնովդ Յիսուսը Տէր խոստովանիս, ու քու սրտիդ մէջ հաւատաս թէ Աստուած զանիկա մեռեներէն յարուց, պիտի փրկւիս։” Փրիստոսի յարութիւնը կ'ապացուցանէ անոր Մեսիա և Աստուածային իսկ մը ըլլալը։ Ուստի ան որ կը հաւատայ ֆրիստոսի յարութեան՝ կը հաւատայ նաև ֆրիստոսի։

Հաւատքը սիրով ի գործ կը դրուի և սէր կը ծնանի։ Հաւատքը կը մղէ հաւատացեալը շնորհակալութիւն յայտնելու իր մեղքերուն թողութեան համար, նաև կը մղէ սիրոյ՝ որ պատճառ կ'ըլլայ հաւատացեալին մէջ երկրպագութեան և ծառայութեան։ Զանիկա կը սիրենք, վասն զի բացուած են մեր աչքերը, որոնցմով կրնանք տեսնել անոր դէպ ի մեզ ունեցած սէրը։ Ինչպէս չենք կրնար գեղեցկութեան զգացումը անոր հետևանքը եղող հաճոյքի զգացումէն բաժնել, այնպէս ալ չենք կրնար սէրը զատել հաւատքէն, ինչպէս ըսած է մէկը։ Եթէ

Հնար է որ մեր աղէկ սեպած մէկ պատկերը  
տեսնենք և հաճոյք չզգանք անկէ, այնպէս  
ալ կրնայ հնարաւոր ըլլալ որ Քրիստոսը տես-  
նենք հաւաքռով և չփրենք զանիկա :

Հաւատքէն չբաժնուող ուրիշ մէկ կէտ մըն  
ալ ուրախութիւնն է : Անկարելի է որ ուրա-  
խութիւն յառաջ չդայ այնպիսի սրտի մը մէջ,  
որ տեսած է Քրիստոսը, և վստահ է թէ անոր  
միջոցաւ եղող փրկութիւնը իւրացուցած է :  
Այսպիսի սրտի մը մէջ կը տիրէ խաղաղութիւն  
մը որ ամէն միտքէ վեր է, և զոր աշխարհ  
չկրնար տալ անհաւատ մարդու մը, և չկրնար  
առնել հաւատացեալէն՝ որքան ատեն որ հա-  
ւատքի աչքով Քրիստոսի կը նայի ան : Կայ նաև  
խաղաղութիւն մը որ յառաջ կու գայ մեղքի  
թողութեան, Աստուծոյ հետ միութեան, անոր  
որդի եղած ըլլալու և ամէն վտանգէ զերծ-  
գտնուելու զգացումէն . վասն զի հաւատաց-  
եալին հաւատքը կ'ընդունուի իրբե հնազան-  
դութիւն, Երբ առաքեալը կ'ըսէ թէ՝ “Սրով  
կը հաւատայ մէկը արդարանալու,” այս կէտը  
հասկցնել կ'ուզէ : Ինչպէս որ Աբրահամի առ  
Աստուծած ունեցած հաւատքը արդարութիւն  
սեպուեցաւ, այնպէս ալ մենք հաւատքի միջոցաւ  
մասնակից կ'ըլլանք Քրիստոսի արդարութեանը :

Այս սէրը, ուրախութիւնը և խաղաղու-  
թիւնը չեն բաղկանար սոսկ մտաւոր կամ հո-  
գեոր գործէ, այլ կը յայտնուին հաւատքին  
իրբե բնական հետեանքները : Բերանը սրտին  
աւելցուքէն կը խօսի : Հաւատքը՝ կ'երեկի հա-

ւատացեալին վարքին ու բարքին մէջ: Ռիշարտ  
Պարսմթըր ըսած է . “Նորոգուած սրտին ըն-  
կերները նոր կ'ըլլան: Թէկ Քրիստոնեան դար-  
ձեալ առաջուան պէս փորձութիւններու ենթա-  
կայ և բնական կապերով կապուած է, սակայն  
կը բաղձայ ընկերակցութեանն անոնց՝ որոնք  
հաւատքի, յոյսի, սիրոյ, ուրախութեան և խա-  
զաղութեան մասին իրեն նման են: Այն տե-  
ղերը որոնք նախապէս կը հրապուրէին զինքը,  
հիմա իրեն զուտելի կ'երեկին, և այն բաներէն  
որոնցմէ առաջ հաճոյք կը զգար՝ ալ ոչ միայն  
հաճոյք չզգար, այլ ժամանակաւ իրեն պաղ  
և պարապ երեցող բտներ իր սէրը կը գրաւեն  
և հաճոյք կը պատճառեն իրեն:”

Հաճոյքի և զուարճութեան հաւաքոյթնե-  
րու մասին բոլորովին կը փոխուին նորոգուած  
սրտին խորհուրդները, և այս փոփոխութիւնը  
իր հաւատքին արդիւնքն է : Օրինակի համար,  
այսպիսի փոփոխութեան արժանացող մէկը՝  
հաւատքի գալէն առաջ կարելի է որ կը փա-  
վաքէր այնպիսի բաներու զորս սակայն ձեռք  
բերելու մասին կասկած ունէր, բայց ա'լ ևս իր  
սիրտը չտար անոնց: Թէպէտ այս հաճոյքները  
կրնան զինքը դրաւել աստիճան մը, սակայն ոյժ  
չունին: Ինչ աստիճանաւ որ զօրանայ մեր հա-  
ւատքը՝ այն աստիճանաւ պիտի տկարանան մեր  
անդիմադրելի փափաքները: Հասկնալու համար  
թէ այս ըսուածը ճշմարիտ է թէ ոչ՝ կընայ  
ամէն մէկ Քրիստոնեայ իրբե ապացոյց իր  
անձնական փորձառութեան դիմել: Յիշէ

այն ժամանակը երբ հոգևոր արթնութեան  
մը ատեն քու հոգիդ շարժեցաւ և հաւատք-  
զօրացաւ, և միտքդ բեր թէ այն ժամանակէն  
ետքը քեզի պատահած այսպիսի փորձու-  
թիւններու մէջ ի՞նչպէս գտնուեցար։ Հաւատ-  
քի եկած մարդ մը կրնայ ըլլալ որ այսինչ  
զբոսանքի և զուարճութեան չափաղանց փա-  
փաք և սէր տուած ըլլայ, և հաւատքի դա-  
լէն ետքն ալ օրինաւոր սեպէ զայն։ Թէ այս  
գաղափարով ապրիլ շարունակէ ալ, այն բա-  
ներուն համար ունեցած փափաքը կը պաղի  
օրէ օր։ Տոքթոր Զալմըրսին ըսածին պէս՝  
“Այսպիսի մարդ իր սրտին մէջ կը զգայ նոր  
սէր մը որ տեղի չտար ուրիշ փափաքներու։”  
Եւ որովհետեւ այս սէրը իր իշխանութեան տակ  
կ'առնէ բոլոր հոգին, ուրիշ ունայն սէրերը  
և մանաւանդ կասկածելի երեցող փափաքները  
դուրս կը վանէ իրմէ։

Հաւատքը հաւատացեալին սրտին մէջ յա-  
ռաջ կը բերէ ուրիշ փոփոխութիւն մըն ալ,  
այսինքն կը փոխէ այն գաղափարը զոր հաւա-  
տացեալը կը կրէր իր անձին նկատմամբ։ Պօղոս  
առաքեալ հաւատքի գալէն առաջ փարիսեցի-  
ներուն ամէնէն բծախնդիր աղանդէն փարի-  
սեցի մըն էր, և փարիսեցիներու նման իր բա-  
րեպաշտութեան պատճառաւ կը հպարտանար։  
Հաւատքի գալէն վերջը ինքզինք կոչեց մեղաւոր-  
ներուն գլուխը։ Հաւատքը կը բանայ մարդուն  
աչքերը և կը ցուցնէ անոր թէ՛ փրիստոսը և  
թէ՛ նոյն իսկ մարդը։ Մարդ. այն ատեն ոչ միայն

կը զգայ թէ ի՞նք երկնային փրկութեան կարօտ  
է, այլ կը զգայ նաև թէ որքան ատեն որ այս  
աշխարհիս մէջ կը գտնուի՝ օդնութեան կա-  
րօտ է։ Քրիստոնեաներ թէ՛ այս կարօտու-  
թեան զգացումէն և թէ՛ իրենց փափաքնե-  
րուն փոփոխութենէն ցանկացող կը գտնուին  
իրարու ընկերակցութեան։

Անհրաժեշտ է որ քրիստոնեաներ համա-  
միտ ըլլան երկրագագութեան մէջ։ Այս է Աս-  
տուծոյ խօսքին տրամադրութիւնը, և նորածին  
հոգին ևս ասոր կը հետեւի փափաքով։ Հա-  
ւատք և խոստովանութիւն չեն զատուիր իրար-  
մէ։ Եթէ մենք Քրիստոսիններն ենք՝ կ'ուզենք  
որ ամէնուն յայտնի ըլլայ թէ մենք կրոնական  
բաներու մէջ համամիտ ենք իրարու։ Առա-  
քեալը կ'ուզէր որ ամէնուն յայտնի ըլլայ՝ թէ ի՞նք  
Սստուծոյ կը ծառայէ։ Այն բանը որուն համար  
ամէնէն աւելի աշխատելու ենք՝ է հաւատալ  
Փրկին, ծախու առնուիլ անոր արեան միջո-  
ցաւ և անտարակկուսելի կերպով համոզուիլ  
թէ մենք երկինքի ժառանգորդ եղած ենք։  
Ասկէ ետքը կու գայ խոստովանիլ զանիկա։

Ամէնէն առաջին և բնական բանը որ իր-  
եւ խոստովանութիւն պէտք է ընենք՝ այս է,  
մտնել եկեղեցւոյ ընկերակցութեան։ Այս բա-  
նը վերստին ծնած հաւատացեալին պէտք չէ որ  
քննութեան մը և կամ դժուար ինդրոյ մրալէ՛  
երենայ։ Ինչպէս որ մէկ տեսակէ եղող թռչուն-  
ներ հաւատքուելով խումբ մը կ'ըլլան, և մարդիկ  
իրենց առևտուրին պահանջման համեմատ ըն-

Կերակցութիւն մը կը կազմեն, քրիստոնեաներն ալ պէտք է որ կրօնական բաներու մէջ փրն-  
տուեն իրարու օգնութիւնը և ներկայութիւնը :

Ամէն քրիստոնէի պարտականութիւնն է Եկեղեցւոյ անդամակցութեան մտնել: Ասիկա կը պատուիրէ մեր Տէրը: Թէպէտ ըսած չէ թէ “Եկեղեցւոյ անդամակցութեան մտէք,” բայց տարակոյս չկայ որ իր դիտաւորութիւ-  
նը այն է: Ասիկա չնշանակեր լոկ յայտարա-  
բել մեր բարեկամներուն թէ մենք Քրիստոսի  
հպատակութեան մտած ենք, այլ դաւանիլ  
է զինքը միանգամայն աշխարհի առջև: Մեր  
բնարանն ալ նոյն բանին կ'ակնարկէ: Խոստո-  
վանութիւնն ալ հաւատքին հետ մէկտեղ  
ցուցուած է իրեւ պայման փրկութեան: Յիշ-  
ուած պատուելին հետ մէկտեղ ուրիշ կէտ  
մըն ալ խոստացուած է: “Վասն զի սրտով կը  
հաւատայ մէկը արդարանալու, ուրերնով կը  
խոստովանի փրկուելու” (Հռով. Ժ. 10): Արդ-  
ով որ մարդոց առջև զիս կը դաւանի, ես ալ  
զանիկա պիտի դաւանիմ իմ Հօրս առջեր որ  
երկինքն է” (Մատ. Ժ. 32):

Այս համարները՝ Եկեղեցին դուրս փըր-  
կութիւն չգտնուիլը կը սորվեցնեն: Ոչ, վասն  
զի շատ կան այնպիսիներ որոնք Փրկչին հա-  
սատալով հանդերձ զանիկա հրապարակաւ-  
դաւաներու պատեհութենէն զուրկ գտնուած  
են, սակայն այս համարները սա չափը որոշ  
կերպով կը ցուցնեն թէ մեր պարտքն է Քրիս-  
տոսի ժողովրդին հետ հրապարակաւ միանալ,

և թէ այս մասին անհոգ և անտարբեր գըտ-  
նուիլ վտանգաւոր է, և եթէ պատճառ չըլ-  
լար հոգիին կորստեան՝ ասոր հետ մէկտեղ  
քիչ կամ շատ վտասակար կ'ըլլայ:

Ամէն քրիստոնէի համար պէտք է այն զօ-  
րութիւնը որ յառաջ կու գայ Եկեղեցւոյ ան-  
դամ ըլլալին և հաւատոյ դաւանութիւն տա-  
լին: Ամէն մէկ քրիստոնեայ կարօտ է իր ըն-  
կեր քրիստոնեաներուն խրատին և օգնու-  
թեան. և թէ քրիստոնեայ ճանչցուելուն համար  
կընայ ինքզինք պաշտպանել և պահել: Զար  
մարդիկ կը քաշուին անկէ և հաւատացեալ-  
ներ անոր քաջալերութիւն կու տան: Տէրոջը  
տանը մէջ տնկուած տունկ մը ըլլալուն հա-  
մար ամէն օր կ'ածի և կը զարգանայ: Կը  
քալէ սրբացուցման ճամբուն մէջ, և կը բնա-  
կի սուլբ տեղը, ուր Աստուած իր փառքը կը  
յայտնէ: Այն քրիստոնեան որ ճշմարիտ Եկե-  
ղեցւոյ անդամ մը չէ՝ նման է տուն տեղ չու-  
նեցող տղի մը, որ չգիտեր թէ ի՞նչ է ընտա-  
նեկան հաճոյք և պաշտպանութիւն:

Եկեղեցին Աստուծոյ գործը յառաջ տա-  
նելու համար կազմուած գործիչներու խումբ  
մը ըլլալով՝ Անոր տնօրինութեան համեմատ  
ամէն մարդ իրեն յատուկ դիրքը և ծառա-  
յութիւնը ունի հօն: Ան որ նոր դարձի Եկած  
է և եռանդով լեցուն՝ թերեւս խորհի թէ  
աւելի օգտակար արդիւնքներ յառաջ կու գոն  
եթէ ինք առանձին գործէ: Սակայն այս չէ  
Աստուծոյ անօրինութիւնը: Մարդ մը որ նա-

ւաստի ըլլալու համար նաւ կը նստի, սս  
կայն կ'ըսէ թէ՝ “Ես մինակ պիտի գործեւ  
իբրև նաւաստի չեմ արձանագրուիր. մայ  
դու հրամանի տակ գտնուիլ չեմ ուզեր. պի  
տի գործածեմ իմ խելքս և կարողութիւն  
երբ նաւաստիները իմ օգնութեանս պէս  
ունենան :” Այսպիսի մէկը յիմար կը սեպու  
ինչպէս նաւուն մէջ՝ այնպէս ալ Աստուծոյ և  
կեղեցին մէջ կարդ կանոն պէտք է գտնու  
իրենք իրենց շարժողներ պէտք ըլլան իս  
դարձեալ անհրաժեշտ է որ անոնք նաւապ  
տին հրամանին հնազանդ գտնուին :

Իբրև վերջաբան՝ քանի մը կէտերէ զգո  
շանալու մասին անհրաժեշտ է խօսիլ մ.  
քանի խօսք : Պէտք է զգուշանալ սա սիւ  
դալափարէն թէ՝ քրիստոնէութիւնը սոսկ դ  
ւանիլ բաւական է և կամ թէ հաւատքը Ա  
տուծոյ օրէնքին տեղը կը բռնէ : Զգուշաց  
կեղծաւորութենէ, այսինքն՝ լոկ բերնով դաւ  
նելէ : Այսպիսի խոստովանութիւն մը, ինչպ  
մէկը ըսած է, կը նմանի այն վետուրէ զարդ  
որ կը գտնուի մեռելակիր կառքին վրայ : Զգու  
ացիր բարեպաշտական վաղանցիկ զգացումն  
է, ինքզինքդ խարելէ, փորձութեան չդիմ  
ցող կեղծաւորական ցոյցէ, կիրակի օրերը  
ըկան ելլող և շաբթու մէջ կորսուող, այսինքն  
մէջ դէպի Քրիստոս անկեղծ հաւատք չպարո  
նակող ունէ բարեպաշտութենէ : Մարդուն խ  
տովանութիւնը այն ատեն միայն իր փրկութե  
կը ծառայէ՝ երբ մարդ սրտանց կը հաւատա



«Ազգային գրադարան



NL0162468

